

Տղան կերպով մը գերդաստանին պաշտպանը կրնայ սեպուիլ։ Լան նաև ընտանիք առանց որդուոց։ կամ ան է որ Աստուած իրենց զաւակ չէ տուած, կամ տուածը ետ առեր է։ այս տնտեսութիւնքը անկատար տնտեսութիւնք էն։ վասն զի քանի որ ամուսինք իրենց ծաղիկ հասակին մէջ էն, կրնան իրարմով սփոփուիլ։ բայց երբ հասակին և երեակայութեան հետ սէրն ալ կը սկսի պակսիլ, շատ անգամ տնական երջան կութիւնը ցրատութեան կը փոխուի, և անմիաբանութիւնք կ'երենան։

Տղան բարիք մըն է գերդաստանի։ Ուէ որ ամուսնութիւնը՝ կրից և առժամանակեայ եռամնղեան մը արդասիք եղած է, տղու մը ծնունդը տեսակ մը ծանրութիւն և մեծվայելըութիւն կը մոցընէ գերդաստանին մէջ։ Այժէ նոյն ամուսնութիւնն՝ պարզ պատշաճութեան և խոհականութեան արդասիք է, տղուն ծնունդը՝ նոյն տնտեսութեանդ, աշխոյժ և կրակ կու տայ. որով կերպով մը ծնողաց դաստիարակութեանը հարկաւոր կ'ըլլայ, ինչպէս ծնողք հարկաւոր են տղուն դաստիարակութեանը համար։ Ի՞ն ծնողք որ յիրաւի կը սիրեն իրենց տղաքը, ու նուիրական պարտք մը կը սեպէն՝ միայն բարի օրինակ տալ անոնց, կը ջանան նախիրենք զիրենք դաստիարակել, կը քերնին զսպել, անվայել խօսքեր և հայհոյութիւնք չզրուցել, ծուլութիւններնուն դէմկուուիլ, և ամէն փոյթ բանեցընել։ որ իրենց գործովը խօսքերնին սուտ չհանեն։ Ի՞ս իրենց վրայ հսկելուն ջանքը՝ որպէս զի տղայոց օրինակ շարի չըլլան, կամաց կամաց կատարելութեան և ինքզինքնին ուղղելու սկըզբունք կը դառնայ։ Տղան՝ անմիաբան գերդաստանի մէջ սէր և խաղաղութիւն կը մոցընէ, վայելըութիւն և պարկեշտութիւն՝ անկարգ տան մը մէջ, կարգ և տնտեսութիւն՝ շռայլ ընտանեաց մէջ։ Ի՞ն սուրբ և անմեղ արարածին առջե կը լուեն կիրք, կը ծածկուին ախտք, և գերդաստանը կը մաքրուի. և շատ անգամ կը պատահի որ

մինչ կը կարծէ տղայն թէ իւր ծնողաց իմաստութիւնը կ'ընդունի, չգիտեր թէ շատ անգամ մինքն է նոյն իմաստութեան առաջին աղբիւրը։

### ԲԱՐՈՅԱՎԵՊ

Թշնամուրին երկու երկուորեակ եղբարց մէ։

Դիրողի Ո՞ւրան քաղքին մօտերը՝ Փորսդ անուամբ հին ու մեծ կիսաւեր դղեակ մը կայ, որ բարձրաւանդակի մը վրայ շինուած է՝ 'ի միջի բազմութեան թփերու, որոնք աչաւոր ապաւաժներու Ճեղքերուն մէջ կը բուսնին։ Ռարդինս գետին գեղեցիկ սահանքները կ'ոռոգանեն աս ժայռերուն ստորոտը, անոնց վրայի պատած մամուռը միշտ կենդանի կը պահէն, զովութի մը կու տան ախորժ հովանեաց, և իրենց խոխոջածայն զեօսանաց արձագանգները կը կնել կու տան այն իշխանական պարանքին։ Փորագի թանձր աշտարակները, իր պատերուն մնացորդները՝ որ անկատար կոթողներու նման կանգուն կեցած են, իր վրայի ատամնածեպսակը՝ տխուր տպաւորութիւն մը կ'ընեն մարդուս վրայ. և շէնքին ծայրը կառուցած եկեղեցին ալ ցաւալի յիշատակ մը ու ցաւալի դէպք մը կը յիշեցընէ. հոն անոր մէջ երկու երկուորեակ եղքարք իրար զիրար սպաններ են։ Ա սեն ընթերցողք թէ մարդկային վայրենութիւնը ինչուան որ աստիճանի կրնայ համնիլ։

Փորսդ դղեկին տէրը կոմնի տիտղոսունէր։ Ի տեն մը եղաւ որ այս կալուածատերանց սերունդէն ելած կոմներէն մէկը աղջիկ զաւակ մը միայն ունեցաւ, որով իրեն ազգատուհն ու գերդաստանին անունը մարելու վրայ էր։ Յուսահատած էր կոմնը այս բանիս վրայ. և տեմնելով որ կամաց կամաց իր տարիքը առաջ կ'երթայ ու կը ծերանայ, կ'անիծէր գառնաբարար իր կնկանն ամիութիւնը։ Ի անդութիւնը կը պատմէ

թէ կնկան ճարը հատած աս բանէս՝ ելաւ մէկ օր մը քարայր մը գնաց, ուր մեռելահմայ մը կը բնակէր : Իր մազերը սև էին այն առաւտան որ դղեկէն ելաւ . իսկ իրիկունը Ճերմակ մազերով տուն մտաւ : «Ի՞չ ատենէն լսեց ուրախութեամբ կոմնը որ իր կնիկը յղի էր : Պիշեր մը աչեղ ձայն մը լսուեցաւ կոմնուհւոյն խուցէն . վազեցին ներս մտան, տեսան որ մեռեր էր ինքը, և իր անկողնոյն վրայ երկու երկուորեակ տղաք կը տապլուկէին, զորոնք ինքը ծներ էր : Ո՞րն էր ասոնցմէ անդրանիկը . . . ոչ ոք ստուգիւ գիտէր զայն . ասանկով կալուածը տէր չէր ունենար, որովհետեւ կոմնը անդրանիկ որդի չունէր :

Ի՞ս երկու տղաքները մեծցան . և որչափ որ տարիքնին առաջ կ'երթար, այնչափ աւելի բոլոր ոգւով զիրար կ'ատէին . հայրը սրտին ցաւէն կեանքը կնքեց՝ անիծանելով իր զաւակները : «թէ որ իմ եղայրս ըլլար, կ'ըսէր ասոնցմէ իւրաքանչիւրը, ես միայն կը ժառանգէի բոլոր Ֆորսդի կալուածը, և Ֆորսդի կոմն կ'ըլլայի՝ տէր այն ամէն ծառաներուն, որոնք ամոր համար միայն կը ծառայեն հիմա ինծի՝ որովհետեւ իրենց վարձքը կը վճարեմ իրենց : Ենիծեալ այն արգանդը, որ ըզմեզ յղացաւ . անիծեալ մեր եղայրութիւնը,, :

Դիտուածով այս երկու եղբարքն ալմիւնոյն աղջրկան սիրահարուեցան, որ ըջակայ տեղեաց կալուածատիրոջ մը զաւակն էր : ( )ը մը որ ասոնք՝ իւրաքանչիւրը քանի մը ծառաներով դղեկին այլ և այլ դոնսերէն դուրս ելած էին աղջրկան հօրը այցելութեան երթալու համար, անոր դղեկին դրան առջև իրարու համոդիպեցան : Են ատեն բարկութիւննին զեղաւ զայրացաւ . աչքերով վայրկեան մը զիրար կշուեցին, երեսի պահպանակնին վար իջեցուցին, յարձակեցան մէկմէկու վրայ՝ սուրերնին բարձրացուցած, և ուժգին հարուածներ կու տային իրարու : Աակայն քանի որ դեռ ծանր վէրքեր չեին ա-

ռած, կալուածատէրը վրայ համնելով՝ մէջերնին մտաւ ու բաժնեց զանոնք իւրարմէ :

Լյրկու թշուառ եղբարց ատելութիւնը վերջին ու անհաւատալի աստիճանի հասաւ . . . ( )ը մը Պրիքսէն քաղաքը բնակող սուրբ աբբայ մը դղեկին դուռը զարկաւ . կու գար ասիկայ փորձ մը ընելու որ զանոնք իրարու հետ հաշտեցրնէ : Աախ Ոթոնի քով գնաց . «Ո՞րդ սիրոյն համար ըլլայ, ըսաւ, ինձի խօսք տուր միայն որ վազը դղեկին ժամը գտնուիս առանց զէնքի պատարագին միջոցը,, : — « Աու գամ, պատասխանեց Ոթոն, կու գամ, աչա կը խոստանամ քեզի,, :

Դուրս ելաւ անկէց աբբան ուրախ սրտիւ, և գնաց զլցալբերտ գտնալու : Լցալբերտի սիրտը վայրագ ցնծութեամբ մը լցուեցաւ՝ երբոր ծերունին իրեն բերնէն նոյն խոստմունքն առաւ, իմացընելով իրեն որ հոն պիտի գտնար իր եղբայրը՝ իրեն պէս անզէն :

Լյրկորդ օրը տեղւոյն բոլոր կղերը և մերձակայ պարոնութեանց զլսաւոր կալուածատեալքը Ֆորսդ դղեկին եկեղեցւոյն մէջ ժողվուած էին : Եմէնքն ալ կ'ուզէին ներկայ ըլլալ երկուց եղբարց հաշտութեանը, և ձեռքերնէն եկածին չափ օգնել անոր : Ոթոն և Լցալբերտ ելան իրենց բնակարանէն, և բազմութեան մէջէն սնցնելով՝ արագ քալուածքով խորանին առջև գացին : Ենանկ դաժան ու իրոխտ էր դէմքերնին և անանկ խոժու աչքով կը նայէին, որ ժամուն մէջ գտնուած թէկ ազնուականներն և թէ գեղացիքը կ'ըսէին անոնց անցնելու ատենը՝ որ աբբայն մեծ հրաշք մը կ'ընէ, թէ որ անոնք իրարու եղբայրական համբոյր տալու ըլլան :

Աբբան սկսաւ մատուցանել պատարագը . ներկայ եղողները մեծաւ ջերմեւանդութեամբ մտիկ կ'ընէին անոր՝ բարի վախճան մը բաղձալով այն գըժտութեանը : Լյրբոր հաղորդութեան ժամանակն եկաւ, քահանայն դէպ 'ի երկուորեակներուն կողմը առաջ գալով

ձեռքը սուրբ մարմինն ու սուրբ բաժակ-  
կը բանած՝ զօրաւոր ձայնով մը ըստ  
անոնց . “ Հիսուսի Վրիստոսի մար-  
մոյ և արեանն համար ըլլայ՝ երդմնե-  
ցուցանեմ զձեզ , Ոթոն և Դալբերտ  
եղբարք , որ աս վայրկենէս սկսեալ  
մերժէք սրտերնէդ ամէն մարդկային  
մտածութիւն , և խաղաղութեան համ-  
բոյրը տաք իրարու , ” :

Արկու եղբայրները մէկէն ելան այն  
աղօթարաններէն , որոնց վրայ չոգած  
էին՝ մէկզմէկէ քիչ մը հեռու , և իրա-  
րու մօտեցան անխոռով քայլերով : Արք-  
որ զիրար շօշափելու վրայ էին ու դէպ  
՚ի առջեւ կը ծուեին իրբե թէ գրկուելու  
համար , բազմութիւնը ուրախութեան  
լուռ ձայներ կը հնեցընէր . մէյ մ’ ալ  
յանկարծակի սաստիկ աղաղակ մը լը-  
սուեցաւ խորանին առջեւէն , անոր ե-  
տեւէն աւելի սաստիկ աղաղակ մըն ալ :  
“ Պոյն ատեն քահանային զգեստներն ու  
խորանին սփռոցը արեան կրկին ցայտե-  
րէ ներկուեցան : Փոխանակ իրարու  
խաղաղութեան համբոյրը տալու , ա-  
սոնց իւրաքանչիւրը մի և նոյն ժամա-  
նակ զգեստին տակը պահած դանակն  
եղբօրը սիրտը խոթեր էր :

Արբոր դեռ երկուքն ալ կենդանու-  
թեան վերջին վայրկեաններուն մէջն  
էին , քահանան յուսալով անոնց հոգին  
փրկելու ու զղմունքի բերելու զանոնք՝  
սրտերնին վախ ձգելով , դարձաւ դէպ  
՚ի Ոթոն , և անոր առջեւը դրաւ դը-  
ժոխքն ու յաւիտենական պատիժները :  
— “ Շատ աղէկ , ըստ անիկայ , շատ  
աղէկ . աս ուրախութիւնը պիտի ունե-  
նամ” որ տեմնամեղբօրս մինչև ցյաւի-  
տեանս տանջուիլը , — “ Բայց դուն  
ալ պիտի տանջուիս , դուն ալ պիտի  
դաստապարտուիս , — “ Չեմ ուզեր  
ես արքայութիւն երթալ , պատախա-  
նեց Ոթոն ակուաները կրծտելով . ո-  
րովհետեւ արքայութենէն չեմ կրնար  
լսել անոր ցաւագին աղաղակները ու  
տեմնալ անոր արցունքները , ” :

Վահանայն աչուըները երկինք վե-  
րուց , “ Կանէ մէկը միայն փրկութեան  
հասցընեմ , հառաջեց , ու Դալբերտի

մօտեցաւ ըստ . “ Կ’աղաջեմ” հոգիդ  
մնածէ , — “ Կամ հոգիս եղբօրս հո-  
գւոյն պէս է . ծնած օրէս ’ի վեր սա-  
տանայինն է , — “ Օ զջա և կրնաս  
իր ձեռքէն առնել զայն , — “ Բայո ,  
կ’ուզէի ձեռքէն առնել , եղբայրս աւե-  
լիյուսահատցընելու դիտմամբ միայն , —  
“ Օ զջա որ բարի օրինակ տաս ի-  
րեն , — “ Ոչ . ոչ երբէք . թէ որ ես  
զղջայի , ինքը իմօրինակիս կը հետեւէր ,  
և ան ատեն ինքը չէր գատապարտուեր :  
Կ’ատեմ ես զինքը անանկ’ ինչպէս որ  
հայրս կ’ատէր զմայրս , — “ Կա ալ  
անանկ կ’ատեմ զքեզ’ ինչպէս որ մայրս  
կ’ատէր զհայրս , ձայն տուաւ ան-  
դիէն Ոթոն : Եւ երկուքն ալ կը տա-  
պլատէկէին կը գալարէին գետնին վրայ ,  
ու աչքով իրարու կը սպառնային : Վա-  
հանայն տեսնելով որ իրարու ասանկ  
մօտ կենալով՝ կատաղութիւննին ու ա-  
տելութիւննին աւելի կը սաստկանար ,  
հրամայեց որ զատեն իրարմէ : Արբոր  
վերուցած կը տանէին զասոնք , երկուքն  
ալ հոգինին փշեցին :

Կայս ախրալի դիպուածը որդւոց որ-  
դի կը պատմուի ‘ Դիրոլի մէջ՝ Հաշոռ-  
նիւն Ֆորսդի անուամբ :

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

### ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ի Լողովիկ ԺԷ :

Բազմավիպիսիս ընթերցողները Լու-  
դովիկոս Ժ. Զին Հարուցն ու Տակուտն պատ-  
մութեան մէջ տեսան որ այս թագա-  
ւորին որդին՝ Լուդովիկոս Լարոլոս ալ  
իր հօրը հետ մէկտեղ Տաճարի բանտը  
փակուեցաւ : Հօրը մահուընէն վեց ա-  
միս ետքը՝ Բարիզու Հատարակութիւ-  
նը հանեց մօրը քովիէն ազնիւ պատանին  
ու Վիմոն անուամբ կօշկակարի մը պահ-  
պանութեանն յանձնեց . և ըստ հաւա-  
նական կարծեաց՝ այն բանտարգելու-  
թեան ծանր ու անբերելի նեղութիւն-